

Օ Ե Փ Ի Ռ Ո.

Հ Յ Յ Թ Ե Ա Վ Ե Ց

Հ Ա Ր Ե Ւ Թ Ե Տ Ե Ս Ե Ս Ե Ո Ր Ե Ց

Ա. ՏԱՐԻ. ՇՐՋԱՆ Ա. ՎԵՃԱՄՄԵԱՑ 1862 ՕԳՈՍՏՈՍ 15 ԹԻՒ 3

Հայուսարակի ամէն ամաց 15 ին և վերջնին : Վեցամասաց շրջանին գինն է 40 դահեկան կամիսիկ : Ստորագրութեան աեղբն են Ո՞չչափիւղ Վերծանութեան թամակարան : Դարավիրա Յ. Միւհեափուկան տպարամբ : Պօլիս Գալճըար խանը թիւ : ԿՊ. Գրիգոր. Վ. Ալովմանի Լրագրաց գործակարութեան սենեակը : Ար և իցէ նամակ կամ գըտութիւն խմբագրին տառապրը յիշեալ ունեակը պէտք է ուղղուի : Ծանուցումը տողին 60 փարաց է : Դուրս երթալիք Հանդէսներու ծափքը տռնողն վրայ է :

Ե Ր

Ե Ր Ա Ր Ե Ս Ո Ր Ե Ց Ա Ե Պ Ա Բ Հ Ա Վ Ե Ց

Դ Տ Ե Ր Ե Ր Ե Ւ Ն Ա Ր Ե Վ Ե Ն Ե Ց Ի Ն Չ Ը Ր Ե Ր Ե Ր Ժ

Ա.

Եղբ աստուածեան շունչն՝ երկնանման դրախտին մէջ, իլոնջ մարդոց վառեց զհոգւց հուրն անշէջ. Եւ և կանդնէ, ըստու .—օրոցդ է երկիր, բայց քուն պատակդ ըլլայ և կէտ՝ երկնից ծիր : Հն կանդնելով չըրս դին դարձուց զհայեց ուած, Աստուածհոգի՝ աստուածադէմն արարած . Եւ հանձարայ հրեղէն թեոց ապաստան, Ալայաւ յերկնից ամպարադիծ Ովկէտն : Հասաւ մինչ հնն ուր բընութիւն մենաւոր, Կատէր իշխան յաստեղահիւն իւր աթու. Եւ իրեն ջահը կորդելով ձեռքերէն, Կեղիցի լցու ո գոչեցյերկիր համօրէն : Խրտիստն Ովկէտն հեծէ նոդ բեռամբ մահացուին, Կայծակը հրաթեւ ոտքին դիմաց թողլ փշքին. Ժամանակաց վերցըւի քուլ մըթարկու, Աստեղք յընթացս հնազանդին թող մարդու :

Բ.

Պերճ սեպուհ այս հանձարայ հրատն երկնային Քուկին ճակտէդ ահա շողաց մեր աչքին . Մերթ ըզմեր սիրտ կ'ամոքեն հեշտ քո նըստագք, Մերթ զլշւրոպէ կ'ապշեցնեն քո հընարք : Մնհուն վլաց մէջ ալէկոծն Հայաստան, Յերկինս վերցուց աչքերն ի լուր քո Մնհուան . Եւ իր փշալից պամին վլայ սիրտ ի խինդ, Տեսաւ ձեռքէդ սիրեալ ծաղկունս դեռաւ փըթիթ : Իր թառամեալ շրթունքն դքեղ օրհնեցին, Լանջք Հայկականց զմօրն օրհնութիւն կըրկ նեցին . Զայն ընթացաւ Ալլպիսնէ ցըլՄասիս, Կեցցէ Հայոց Ազգ . . և Պալեանըն ՍՍՐ ԳԻՍ Պ : Մու ոսկեշող թեսդ վրայ զայս անուն, Մուսաւ և երթ, փողէ ի մէջ դարերուն . Ա Զայս կը խրկէ ձեղահատ տունն ՊԱԵԱՆ, Հայ հանձարայ և Հայ փառաց գրաւական . . Պ Պ . Պ Պ .

Աւանդաբարութեւն ապահով օգուածելը էլլ, և որուց համար էլլ :

(Հարուսայութիւն և վերջ. Տես Է-2)

Վասնկ ալ մեր Աահմանադրութեանը գտալով՝ (պէտք է գիտնալ որ մեր Աահմանադրութիւնը ըստածը, քաղաքական Աահմանադրութիւն և կամ յիշեալ յեղափոխականաց Աահմանադրութիւնը չէ, վասն զի մեր ազգութեալ քաղաքական կառավարութիւն և կամ նոյնն է քաղաքականութիւնը չունի, ուստի և իր Աահմանադրութիւնն ալ քաղաքականութիւնը ունեցող ազգաց Աահմանադրութեանը նմանութիւնն չունի ամենելին, այլ կրօնական հասարակութեան մը առանին կառավարուելու կերպը կամ կանոնադրութիւնն է, զոր Վաղղիացիք սիաթիւ կ'անուանեն, որ մեր ազգին կրօնական և ըստ մասին ազգային արաօնութիւնները ապահովակը միջացն է միայն զոր առանձին յօդուածով պիտի ցուցնենք նոյն խոկ Աահմանադրութեան մէջ յիշուած կրօնական ու ազգային կետերը մէջ բերելով) որովհետեւ մեր ազգին համար գեռնոր բան մին է, ուստի պէտք չէ որ իսկայն ունի օգուաներ քաղելու ակնկալենք, և կամ թերութիւնները տեսնելով վհատինք, ու անոր ուգին անդամալոյն ընելու, այսինքն՝ դանի ջնջելու պարաւորինք. այլ պէտք է որ սահմանաւոր գրութիւնն մը, այսինքն՝ օրինաւոր կառավարութեան կերպ մը ունենալու ջանակը. իսկ անիւ ամինկալեալ օգուանելը մեր ապագայ սերնդեանը պահելով թերութիւնները ժամանակին ուղղելու (վասն զի վերաբնինելի է), և զանի կատարելագործելու աշխատիք, վասն զի օրտակար է:

Ա երաքննելի է ըստինք, և հարկ է որ անանկ ըլլայ. վասն զի անշուշտ թերութեան ենթակայ է, ինըու որ նոր է: Կոր և առաջին անգամ տեսնուած բան մ'ալ հարկաւ թերութենէ աղատ չէ, որչափ ալ զանի կատարեալ ներկայացնելու աշխատուի. վասն զի անոր հեղինակները մարդիկ են, մարդիկ ալ սխալական են, ուստի և անոց հեղինակածներն ալ թերութեան ենթակայ են: Վիճակը հոս մեր ըբած խորհրդածութիւնը բնականապէս էր միայն: Հիմա գերբնական օրէնքին վկայ խորհրդիք քիչ մ'ալ ու տեսնենք թէ արդեօք ան ալ թերութեան ու կատարելունորդուելու ենթակայ էր:

Հին (Վախտական) օրէնքը խորութիւնն և շարի գէմ չար հասուցանել կը պատուիրէր, ինչպէս սրբազնութիւնը անօրէն է. իսկ անօրէն ըլլանք ալ հարկու գաղութեալ ըլլանք, գարձեալ անօգութ է. վասն զի անանկները օրէնքով կառավարուիլ չեն ուղեր՝ և ով որ օրէնքով կառավարուիլ չեն կամ համար հատորներ ալ լեցնելու ըլլանք, գարձեալ անօգութ է. վասն զի անանկները օրէնքով կառավարուիլ չեն ուղեր՝ և ով օր օրէնքով կառավարուիլ չեն կամ համար հատորներ ալ հարկու գաղութ նպատակ

կենդանիներ ու տելը, նու և « ամին ընդ ական և առանձն ընդ առատան» արգար վրէմիլընդրութիւնն էր. « սիրեացես զընկեր քո, և տառացես զթշնամիս քո ու և այլն: Խոկ քրիստոնեութեան Նեղինակը՝ հին օրէնքէն առնելով՝ լացուց գերբնակուն օրէնքը « այլ ես ասեմ ձեզ, սիրեցեր զթշնամիս ձեր, օրէնեցէք զանիթիչ ձեր, բարի արարէք առելեաց ձերոց, և ազօթս ՚ի վերայ այնոցիկ՝ որ լլիւն զձեզ և հալածեն: Օի եղիլիք որդիք հօր ձեր որ յերկինան է, զի զարեգակն իւր ծագէ ՚ի վերայ չարաց և բարեաց, և ածէ անձրեն ՚ի վերայ արդարոց և մեզաւորաց: Օի եթէ սիրեցէք զայնոսիկ որ սիրենն զձեզ զի՞նչ վարձք իցեն, ոչ ապաքէն և մաքսաւորը զի՞նչ գործեն: Եթէ տայցէք միայն ողջոցն բարեկամաց ձերոց՝ զի՞նչ աւելի առնեք, ոչ ապաքէն մաքսաւորը և մեզաւորը զի՞նչ գործեն: Վհա հին և նոր օրինաց մէջն մեր մէջ բերած այս վկայութիւնները կ'ապացուցանեն որ Վատուածային հին օրէնքն ալ կատարելագործուելու ենթակայ էր, զոր ինչ պէս ըստինք, Քրիստոս լացուց անոր թերութիւնները « ոչ եկի լուծանել, այլ լուուլ: Վհա Քրիստոսի աս խօսքէն ալ կը հետեւի որ թերութեան ենթակայ չեղող ճշմրիտ Վատուածն է միայն:

Վրդ խօսքերնիտ բովանդակելով՝ կ'ըսէնք, Աահմանադրութիւն կամ որ նոյնն է, մեր ազգին համար՝ կանոնադրութիւն ըստածնիս, բարուոք կառավարուելու կերպ մըն է, բայց ինչպէս ցուցուցինք, անոր օգուանենք մէրը չեն, այլ մեր ապագայ սերնդեանն, և մենք ուրիշ իրաւունք մը ըստինք, եթէ ոչ անոնց, այսինքն՝ մեր ապագայ սերնդեան երջանկութեանն ու բարօրութեանը սկզբանապատճուըլլինիս: Եթէ աչքերնուս հորիզոնը քիչ մ'ալ աւելի ընդարձակելու ըլլանք, տակաւին ուրիշ շատ օրինակներ կրնանք մէջ բերել բայց հասկցողին համար այս չափս բաւական է: Ասկ չհասկցողներու կամ համենալու և համացուելու կամք չունեցողներու համար հատորներ ալ լեցնելու ըլլանք, գարձեալ անօգութ է. վասն զի անանկները օրէնքով կառավարուիլ չեն ուղեր՝ և ով օր օրէնքով կառավարուիլ չեն անօրէն է. իսկ անօրէն ըլլանք ալ հարկու գաղութ նպատակ

ջանքէն կախումն ունին . վասն զի “ պատիւն է ՚ի պատուղն , և ոչ ՚ի պատուեալն ո :

Փառասէրին աչքը փառամոլութեան ուն վարագուրով այնակէս ծածկուած է , որ առանց երկրի վրայ իր կոխած տեղը տեսնելու դուռը թեան թուխ ամողերուն մէջ կուղէ բարձրանալ միշտ իր բոլը արակը շղացրթիչ ներու խումբ մը ունենալու փափաքելով : Փառամոլութեամբ փբացեալ փառասէրը ընկերութեան մէջ մեծ մեծ կը ջորդէ , մեծամեծ խոստունքներ կը նէ հասարակաց օգտին նկատմամբ . պարծենալով յառաջ կը նետուի . հասարակութիւնը խաբելու համար ոչ մէկ ուստ մը կը խնայէ . բայց այս ամէնուն մէջը իր ցանկացած փառքն ու պատիւը կուղէ ձեռք անցունել , եթէ չգտնէ . . . սոսկալի հրէշ մը կը կորի . . . : Ենանկը “ իր մէջը առարինութիւն և մոքին մէջ իմաստութիւն չունի , այլ սրտին մէջ սասանիկ տաքութիւն մը ունենալով փառքի և մեծամեծ իշխանութեանց հետամուտ կը լըս , թէ և ընդունակ չէ ո : Արտատոչը անձկանօք յանդգնաբար գովութեանց ու իշխանութեանց ետեւէն կիյնի . վասն զի խելք չունի որ իր կործանման վտանգն իմանայ . “ սնապարծութեամբ մեծանձն երենալու կը փափաքի , որպէս զի մեծ պատույ արժանաւոր համարուի : Բայց կը սխալի և կը չեղի ուղիղ ճամրէն , “ որ կուղէ պատույ տաճարը բարձրանալ տաանց տաաքինութեան , չկրնար իր փափաքածը ձեռք ձգել , վասն զի առաքինութիւնն և անոր (պատույ) գտւիթը ո . փառքը առաքինութեան ստուերն է ո :

Վհ , քանի քանի անդամ անմեղ անձինք առ տեսակ փառամոլ և փբացեալ հրէշներու անցագ սրովայնին զո՞ւ եղան կենդամուցն որդուովք և զաւակօք . քանի քանի տուներ աւերակ եղան այս արարածոց անդութ ամբաստանութիւններովք : Հերիք տանջես և սպառես քու արենակից եղացրներդ ո անխիզ , կուղէս պատույ արժանանալ , և իշխանութեան համնիլ . կրնաս առանց որ և է մէկու մը փաս հացնելու , մեծանձնական առաքինութեամբ բարձրաստիճան մէկն ըլլալ . քանի “ մարդոյն է իղձ արդարութեամբ մեծամեծ փառաց հասանել և ափել աշխարհի , ըստ Աստուածային պատուիրանաց , բայց ոչ քցինադէմ սրարածոց . . . :

(Ը լու հայէլ)

Ե Օ Դ

Տրամաբանութիւնը այնչափ սերտ կուպակցութիւն ունի մարդուս մասաւոր կարողութեամբ հետ , որ անհնար է մարդոցն առանց ասո՞ւ . իր մոքին խորհուրդները պէտք եղածին պէս կարդի գնելու ձշմարտութիւնը երեւան հանել . որովհետեւ Տրամաբանութեան գլխաւոր նպատակը՝ ձշմարտութիւնը փնտուելն է . և քանի որ մարդուս ալ գլխաւոր փափաքներէն մէկն է ձշմարտութիւնը գտնել . ուստի հարկէ որ նախ ամէն մարդուրամաբանական արուեստը սորվի , որ ամէն գիտութիւններէ գերազանցն է :

Ուզիղ Տրամաբանութիւնը մարդուս միտքը նախապաշարմանց խաւար բանակն գուրս կ'արձակէ , և թող կուտայ որ միտքը ազատ համարձակի իր ուղած տեղը թուշի մինչեւ որ իր փնտուած ձշմարտութիւնը գտնէ : Ուզիղ Տրամաբանութիւնը ամեն գմուարակնեմիս . ինդիրները կը լուծէ , և ձշմարտութիւնը իր ապացցյներովք մէկսեղ ակներև մարդուն առջին կը գնէ . հասարակ խօսակցութեան մէջ , ատենաբանութեան , փաստաբանութեան և ամէն գէուքերու մէջ արամաբանական գիտութիւնը առաջնեն առջնեն տեղը կը գրաւ , վասն զի չկայ անանկ պարագայ մը՝ որ արամաբանական գիտութիւնը հան գործ չունենայ : Ուզիղ Տրամաբանական գիտութիւնը ամէն ձշմարտուակը անձանց միակ ապատուատանարանն է . իսկ ամէն խորդախ և խարեւայ անձանց ապատուատանորանն է ի խառախունը , որ է ծուռ տրամաբանութիւն : Ուզիղ Տրամաբանութիւնը գլխաւորապէս Աաթէմաթիգայի ապացուցական փաստերուն վրայ հիմնեալ է . որուն եղական օգուտոն ու կարեւորութիւնը լուսաւորեալ և ազատամիտաշխարհը վայելած է և կը վայելէ : Արդարեւալի է ըսել որ՝ ասանկ ամենակարևոր գիտութենէ մը մեր ազդոյին դպրոցները գրեթէ զուրկ են մնացած :

Ուստի կը փութամբ Հայկեան սերնդոցը գէթ ձաշակ մը տալու համար՝ աս խիստ կարեւոր գործէն (Աաթէմաթիգայի Տրամաբանութիւն) մաս մաս թարգմանելով Ագոյնցո նուիրել պարբերականիս միջոցաւ , յուշալով որ՝ մեր Հանքն ու փափաքը պարապը պիտի չելլէն :

կողմանէ ալ չենք կարծեր որ զգան այն ու-
ուրախութիւնը՝ երբ աեսնեն կամ լւեն որ
հայրենասիրութեան և ճշմարիտ աղքամի-
րութեան ջերմին սիրով վաւուած չայ ան-
ուան իրաւամիք արժանի եզող չայատանի
վերածնութեանն ու լրուաւորութեանը անձ-
նուեր բարերարներ ալ կան ։ Իներկութեամիք
սրոի կը լսենք որ այս անեսակ բարերարներէն
մէկն ալ ահա մեծապատիւ և աղքամէր Ո.
ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՆԱ ՓՍՓԵԶԵԱՆՆէ ։ որուն պատ-
ուական անունը երբմն մեծարդոց Պ. Ատե-
ման Պ. Պ. Փափազեանի երկասիրութեանց
ճակար տեսնելու ուրախութիւնը ունե-
նալիս ի զատ, ահա այսօր ալ նայն Մեծա-
պատիւ և աղքամէր բարերարին յատուկ խը-
նամբով չպուշես գիւղի գպրոցին աշակեր-
տաց մէկ պատուական թարամանութիւնն
ալ ի լցո ընծայուած տեսանիք ։ Մարդարե չենք
կրնար անտարբեր մնալ և չայցնել մեր խո-
րին զգացնումը այն պատուական անձին՝ որ
անխոնջ աշխատութեամիք ճանեցաւ սարին
20,000 զուրուշ ծախք ունեցող Վպաշես
գիւղի գպրոցին հաստատ եկամուալ հայ-
թայթել մեծարդոց մասը իր անձնական քսա-
կէն ընորհելով ։ Խոտուքիւ շատ երանի եր որ
մեր աղքին ամեն հարուստներն ալ այս պա-
տուական և բարերար անձին օրինակէն քո-
ջալերեալ չզլանային անոնք ալ ձեռքերնուն
եկած ամեն օգնութիւն Վպին և չայրեն.
եաց ընելու որով և իրենց անուններն ալ
անմահ յիշատակաց արժանի ըլլալով ։ ի քա-
ջալերութիւն ապագայ սերներէան աղքային
պատմութեան էջերուն մէջ արժանապէս յի-
շատակուելու արժանանային ։

Դաւակ մեր և ընդհանուր աղքայնոց խորին
ընորհակութեանը արժանի է ։ յիշեալ բա-
րեհամբաւ գպրոցին արժանանայարդ գանատու
արդոց Պ. Պետրոս Խահվէճեան քաջահմաւա-
և ուսումնական անձը ։ որին որ իր ծանր և
փափուկ պաշտօնը աղքամիրաբար վարելով
աղքին և միանգամացն հայրենեաց օգտակար
անդամներ պատրաստելու անխոնջ կը ճգնի ։
Տար երկինք որ ամեն չայ իր ձեռքեն եկած
ամեն զահ աղքին վերածնութեանն ու լու-
սաւորութեանը ընելու չզլանար ։

Ահա այս կը մազլմէնք միայն բարերար Վ-
րարչէն ։ և ահա այս կը խնդրէնք ամեն չա-
յերէն ։⁽¹⁾

(1) Յիշեալ գրաւին մէջ եղած մէկ ստանաւոր՝ որ
բարերարն անուանը ու գերեւուէ ։ ընդօրինակելով կը փո-
խանք ահա մեր սիրելի աղքայնոց հաղորդել ։ որուն մէջ
յայտի կը տեսնակ թէ գրչի գործոցը թիւնը և թէ ոժի փակ
կութիւնը ։

Վ. Ե Հ Ե Չ Ե Ա Տ Տ 8 Ե Բ

Մ. ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՊԱ ՓԱՓԱԶԵԱՆ

ԲԱՐԵՒՐԱՐ ԵՒ ՊԱՇՏՊԱՆ ԴՊԲՈՑԻՍ ԱՊՈՒՉԵԽ ԱՅ

Երկու տարուան աշխատանքէ Գաղղիա-
կան պերձ լեզուն
Այստի պատուզ ահա քաղած մեր գպրոցի
միր մանկանին քեզով ան-
ընուիրէն խոնարհաբար քեզմով ան-
որոնք քո պէս սիրտ մը կը լսեն սիրով Ազդին
թաթաղուն ։

Օաղիկ մ' է սա թէե ահաս մարդ ըղ-
մայլիր դեռ հստէն
Բայց ի պստի պերձ ճակատուց այսպիսիներն
ալ քաղցր են ։
թէ ընդունիս զատ ով ՏՇՇը նուրիբատուք
պերձանան ։
Ես չայ մանկանին թէրեւս ասով օգուտ մըն
ալ ստանան ։
Այս առաջնին արդիւնք գրեսցի Քցդ բա-
րարութեանց ու ամէնուն
Որոնք քեզմով զիս երջանիկ կրնան ընել
ԱՊԵԽՈՒՆ ։

ԴԱՍԱԳԻՐՔ

Ը.Օ.Գ.Ե.Յ. Պ.Ա.Տ.Մ. Ե. Ա. Ա. Ա. Ա.

Ընկատասիրեաց Ըրգոց Պ. Ստեփան Պ.
Պ. Փափազեան ։ Պին 10 զուրուշ ։

ՔԵՐՈՒՄՆՈՒԹԻՒՆ

ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՈՒԻ

Ընկատասիրեաց Ըրգոց Պ. Ս. Ա. Ա. Ա.
Պարագաչեան ։ Պին 8 զուրուշ ։

ԱՌԱՋԻՆ ԳԻՐՔ ՏՀԱՅՈՑ

ԿԱՄ

ՀՐԱՀԵՄ ԾՄՈՒԵՑՄԱՆՈՒԹԵԱՐ

ԵՐԲՈՅՑԱՆ ԳԻՏԵԼԵԱՑ
Թարգմանեալ Դաշտիանէ յաշնիւրուց ԵՇ-
Եցին Երդ-Եկույ ։

ԵՐԴԵԱՅՐ

ՄԵԺԱՎԱՏԻ ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱԼԱՅ ՓԱՓԱԶԵԱՆ
ՎՊՈՒՉԵԽ ՈՒՑ

Օրս նուիրած է չայտատանի գպրոցաց
Այս մատեաններուն վրաց մեր ընկլի-
խորհրդածութիւնը հետեւեալ թիւերնուն
կասիապութիւնը թողուլ ։

Պ. Ուր շնչառութիւնը ըրտծ օդին մէկ հինգերկորդը (հինգ մասին մէկը) թթուածին է:

Հ. Ոքսիտները ի՞նչ են:

Պ. Յթուածինը շատ նիւթերու հետ միւ անպալմէ ոքսիտներ կը կազմէ, և երկաթին վրայի ժանդը օքսիտացուածին կը պատճառի, և խիստ շատ հողեր ուրիշ բան չեն, բայց եթէ ոքսիտացման առարեր աստիճաններու մէջ մետաղներ:

Հ. Յթուածինը ի՞նչ հեղուկի բաղադրիչ մասներէն մէկն է:

Պ. Յթուածինը ջուրին բաղադրիչ մասներէն մէկն է, և այրելի նիւթերուն ամենաը մնուանդ կուտայ: Բարձկ երկաթեայ թելը թթուածին կազմին մէջ գիւրաւ կը վառի, խիստ փայլուն կայծեր արձակելով: որ կը սին թօօթափուածն կայծականց:

Հ. Ի՞րակածինն ի՞նչ է:

Պ. Բնրածինն ալ կազ մըն է, որուն մէջ կանթեղը չվառիր, ոչ ալ որ և իցէ անասուն մը կրնայ առարիւ անոր մէջ:

Հ. Այ կազը առաջ ի՞նչ կը կոչուէր:

Պ. Այ կազը երբեմն աղօթ կը կոչուէր:

Հ. Ի՞նչ կը նշանակէ:

Պ. Ի՞նդէմ կենաց:

Հ. Այ կազը կը վառ ի:

Պ. Այ կազը բացին քավլ բերելով վառիր, և մթնոլորտէն թեթև է:

Յ. և անասնական կերանքը կը ջնջէ, բայց

սակայն մեր շնչառութիւնը ըրած օդին չորս հինգերկորդը բորսկածին է:

Հ. Այ շորս աւեսակ կազերը ինչո՞ւ անտեսնելի լսուած էն.

Պ. Ա ան զի անգայն են, և վասն որոց անտեսանելի:

Հ. Առածգականն են.

Պ. Այսնքնաւ աւածգականն են: որ ըսել է, կրնան սաստիկ ձնշումնով ձնշուիլ մինչեւ առաւել փոքր զսնդուած մը մնայ նէ:

Հ. Շնչումը վերնայ նէ ի՞նչ ձև կառնեն:

Պ. Շնչումը վերցուածին ողէս իրենց ըսկըզնական գիրքը կառնեն:

Պ. Երբանացիք նախ աս տարբները կազ անուանեցին, որ ոգի ըսել է, որովհետեւ չենի կրնար աւեսնաւիլ: աս կազերը երբեմն կարծր նիւթերուն ոգին ըլլալ կը կարծուէին:

Հ. Կախընթաց չորս տարբներուն ամէնն ալբուսական նիւթեայ մէջ կը գտնուին:

Պ. Խիստ շատ բուսական նիւթեր յիշեալ չորս տարբնեցին նիւթերը չեն պարունակեր, այլ միայն անսնցմէ երեքը՝ սցոինքն ածիսածին, ջրածին և թթուածին: բորակածին չորսական անսնցմէն մարմնները՝ ոչ ազօթացեալ կը կոչուին:

Հ. Ի՞րակածին չգտնուած հասարակնիւթերը որո՞նք են:

Պ. Օսլա, շաքար, խէմ, փայտի բնաթել իւղեր և ճարպեր՝ ոչ ազօթացեալ մարմնոց: կամ միայն ածիսածին չգածին և թթուածին

պարունակող մարմար տմենահասարակ կարգ էն են :

Հ. Տորակածին պարունակող նիւթերը բնչ կը կոչուին .

Պ. Տորակածին պարունակող նիւթերը աղօթացեալ կը կոչուին :

Հ. Ո՞չափ նիւթեր կը գտնուին անկոյ անդործարանուոր մասին մէջ , և սրոնք են .

Պ. Ուժը կամ տառը տարբեր նիւթեր կը գրանուին անկոյ անդործարանուոր մասին մէջ , և ասոնք են , բօթաս , սօսա , կիր , մանկիդիա , երկաթի ոքսիտ , մանկանեզի ոքսիտ , սիլիկա , քլորին , ծծմբոյ թթու և լուսակիրի թթու :

Հ. Բօթասը ի՞նչ է .

Պ. Բօթասը հասարակօրէն գտնուած աղ մըն է , և անոր խարիսխը բօթասսիում ըսուած մետաղ մըն է , խանութներու մէջ գտնուած բօթասը փայտի մոխիրներներէն կը հանուի , ջուրի մէջ եռացնելով , ճմելով , և վերջը կրակի վրայ չորցնելով :

Հ. Բօթասը ի՞նչպէս ձեռք կը ձգուի .

Պ. Բօթասը այս կերպով ձեռք կը ձգուի փայտի մոխիրին ջուրը առնելով , անոր վրայ եթէ որ և իցէ ճարպ առեցուի , և խառնուրդը եռացուի , կակուղ աճառ կը լսյ :

Հ. Բօթասը ի՞նչ կը կոչուի , և ողը ի՞նչ ներդործութիւն առնի անոր վրայ .

Պ. Բօթասը աղքալի մըն է , անիկայ օդին

Հ. Աս կաղը կը վառի .

Պ. Աս կաղին մէջ կանթեզ չը վառիր , բայց հասարակ օդին հետ խառնուելով երբ բացին քով բերուի , սաստիկ կը շառացէ :

Հ. Պատմէ անոր սւրիշ յատկութիւնները .

Պ. Աս կաղը բոլոր ծանօթ գցութեանց ամենաթեթեն է , փողցներու և տուներու մէջ վառած կազմ՝ մասնաւոր տեսակ մը ածախոյ կազմին հետ խառնուած ջրածին կազմ է : Եծխոյ հանկը բուն մէջի շառացիւնները՝ ջրածինի և ուրիշ կազմերուն՝ մեր շնչառութիւն ըրած օդին հետ խառնուելուն կը պատճառին . սրն որ հանկագործին գործածած կանթեզներ բովը կը վառի :

Հ. Ջրածինը ի՞նչ բանի բաղադրիչ մասերուն մէկն է :

Պ. Ջրածինը ջուրին կազմիչ մասերուն մէկն է :

Հ. Ի՞նչ է թթուածինը .

Պ. Թթուածինն ալ կազմըն է , և ասոր մէջ ճրագը զօրաւոր փայլունութեամբ կը վառի :

Հ. Աս կաղը առաջ ի՞նչ կը կոչուէր .

Պ. Աս կաղը առաջ կենսական օդ կը կոչուէր :

Հ. Թթուածինը մթնոլորտէն ծանոր է .

Պ. Թթուածինը մթնոլորտէն և ջրածինէն ծանրագյուն է :

Հ. Ո՞թուածինը օքչափ թթուածին կը պարունակէ :